

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՆՈՐ ՕՐ»-Ի

ՈՂՋՈՐՅՆ

Ս. Դ. ՀՆՋԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Հանդիսով կը հրատարակենք Միացեալ Նահանգներու Արեւմտեան Շրջանի ՌԱԿԻ պաշտօնաթերթ «Նոր Օր»-ի 27 Փետրուար 1979ի խմբագրականը, որ կը ցուցարբէ Հնչակեան Կուսակցութեան հանդէպ իր ունեցած պարկեշտ եւ անկեղծ դիրքը:

Արդարեւ, այս վերջերս, Ս. Դ. Հնչ. Կուսակցութեան հովանաւորութեամբ կազմակերպուած մարդական եւ մշակութային միութիւնները՝ Փաստահնայի, Նիւ Եորքի, Թորոնթոյի եւ Աթէնքի մէջ, ցոյց կուտան որ Հնչակեան Կուսակցութիւնը կը չարունակէ դործել իր աղբային ու դաղափարական ուղիղ դերին մէջ:

Միացեալ Նահանգներու եւ յատկապէս Գալիֆորնիոյ օր ըստ օրէ աճող հայկական գաղութի կեանքին ներս, յանախ կը հանդիպին խրախուսիչ երեւոյթներու, որոնք նոր լիցք կը պատնասեն ազգապահպանման համար ի գործ դրուած գովելի սիգներուն:

Հոգեկան անխառն հրնուանքով տեղեկացանք, թէ Փաստահնայի մէջ վերակազմակերպուած է Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը, որուն հովանիին տակ գործող Հայ Մարմամարգական Միութիւնը արդէն մշակած եւ գործադրութեան դնել սկսած է գործունէութեանց ծրագիր մը:

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը ինը տասնամեակներէ ի վեր անսակարկ նուիրումով ծառայած է հայ ժողովուրդին, միշտ աշխատելով մեր ազգային գերագոյն շահերուն ի խնդիր: Ճշմարիտ հայրենասիրութենէ բըխող ազգային քաղաքական իր ուղեգիծը *Երբեք չէ չեղած* այս կամ այն երկրի քաղաքական մթնոլորտին ու ցանկութիւններուն պատշաճեւոր սիգով:

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը, հաւատարիմ իր ազգային առաքելութեան, Հայաստանեայց եկեղեցւոյ միասնականութեան ցատագով հանդիսացած է ու կը հանդիսանայ, լիովին գիտակցելով, թէ Ս. Էջմիածնի նուիրապետական գերիշխանութեան ամբողջական քանաչումովը *Միայն* կ'երաշխաւորուի մեր Եկեղեցիին բերելիք նպաստը ազգապահպանման ընդհանրական սիգներուն՝ մասնաւորապար

աշխարհացրիւ հայութեան բեկորներուն համար:

Հայաստանի հողերուն վրայ պետականութեան հաստատումէն ի վեր, Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը անվերապահօրէն քիկունք կանգնած է հայրենի կառավարութիւններուն, անկախ՝ վարչակարգերուն նկատմամբ իր ունեցած դիրքորոշումէն հայրենիքը համարելով հայ ժողովուրդի գոյատեւման գերագոյն կառուցը: Հայաստանի մէջ խորհրդային կարգերու գոյատուէն ետք, եւ մինչեւ այսօր, Ս. Դ. Հ. Կ.ը ամբողջական նուիրումով կ'աշխատի հայրենիքի հանդէպ անվերապահ սէր արքնցնել մեր հայրենակարօտ սերունդներուն մօտ:

Իր պաշտօնաբերքերով եւ իր հովանիին տակ գործող մշակութային կազմակերպութիւններու սիգերով՝ Ս. Դ. Հ. Կ.ը իր կարեւոր եւ նշանակալից ներդրումը ունեցած է սփիւռփակայ կեանքին մէջ: Իր դեկավարութիւնը *Միշտ* բացառիկ բժախնդրութիւն ցուցաբերած է հայեցի դաստիարակութեամբ կոյիւսած երիտասարդութեան հանդէպ:

Ինչպէս կը բացայայտուի, Ս. Դ. Հ. Կ.ը եւ Ռ. Ա. Կ.ը իրենց ազգային քաղաքական համոզումներուն մէջ ունին բազմաթիւ գուգահեռներ, շնորհիւ որոնց, տասնամեակներէ ի վեր, հայկական քաղաքական այս երկու Կուսակցութիւններու ամբողջական համագործակցութիւնը գերծ եղած է խոչընդոտներէ:

Ս. Դ. Հ. Կ.ի Գալիֆորնիոյ շրջանակի նախաձեռնութեամբ արդէն մարմին առած է Հայ Մարմամարգական Միութեան Փաստահնայի մասնաճիւղը, որու ակումբին պաշտօնական բացումը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Շաբաթ օր, Մարտ Յին, հովանաւորութեամբ Հիւս. Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեանի եւ նախագահութեամբ ազգային բարերար Պրն. Արշակ Տիգրանեանի: Ժրպան գործունէութեան յծուած է նաեւ Հ. Մ. Մ.ի Տիկեանց Յանձնախումբը, իսկ շուտով պիտի կազմուի Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը:

Սրտանց կ'ողջունենք Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան վերակազմակերպումը հայաշատ այս նահանգէն ետք, վստահ ըլլալով, որ ինչպէս Սփիւռքի ամբողջ տարածքին, Գալիֆորնիոյ մէջ եւս Ս. Դ. Հ. Կ.ը պիտի ծաւալէ ազգօգուտ բեղուն գործունէութիւն:

Գալիֆորնիա, 27 Փետր. 1979

գամառական ժողովը, որի օրակարգի վերայ պիտի տրուի ընտրութիւնը Թեմակալ Առաջնորդի, Թեմական Խորհուրդի եւ այլ կազմակերպչական հարցեր, որոնք անհրաժեշտ պիտի նկատուին:

Բ. - Ողջունելի կը գտնենք Ս. Խաչ հայ վարժարանի բացումը եւ կազմակերպումը եւ մաղթում ենք որ Թորոնթոյի ամբողջ հայութիւնը նեցուկ կանգնի այս կրթական գործին՝ հետզհետէ անոր ծաւալման եւ ծաղկման համար: Վեհափառը իր օրհնութիւնները պիտի դրկէ վարժարանի հոգաբարձութեան, տընօրէնութեան, դասախօսական կազմին եւ աշակերտութեան:

Գ. - Թորոնթոյի մէջ եկեղեցական երկըրորդ համայնքի ստեղծումը եւ նախաձեռնումը անյետաձգելի անհրաժեշտութիւն է անշուշտ: Հետեւաբար Վեհափառ Հայրապետին իղձն է ու որոշումը որ Թորոնթոյի նոր համայնքի կազմակերպումն ու նախաձեռնումը կատարուի Նիւ Եորքի Թեմական իշխանութեան տնօրէնութեանը այժմէն իսկ, այսինքն Քանադայի անկախ քեմի ստեղծումից առաջ, որի համար օրինական պայման է որ նոր համայնքի անունով ցարդ հաստատուող Ս. Պատարագի եւ եկեղեցական բոլոր արարողութիւնները ժամանակաւոր կերպով դադրեցուին յառաջիկայ Ապրիլ 15-էն ետք եւ Ն. Սրբութիւնը համապատասխան հրահանգը տայ քեմակալ Առաջնորդին որպէսզի նախաձեռնուի նոր համայնքին եւ նշանակուի ծիսակատար հոգեւոր հովիւ եկեղեցայ այժմու Առաջնորդական Տեղապահի իշխանութեան՝ մինչեւ նոր անկախ քեմի հոշակումը:

Ինչպէս ընդգծեցինք վերը, այդ բոլորը ամիսներէ հարց է միայն: Որով կը կարծենք թէ կարելի է ամէն ինչ կանոնաւորել օրինաւորութեամբ, համբերութեամբ, հաշտաբար ոգիով: Այս հարցի լուծման կապակցութեամբ շատ աշխարհականութիւնը եւ անհանդուրժող ոգին կարող է վտանգել մեր բոլորին հիմնական ցանկութիւնը, որն է Քանադայի անկախ քեմի հոշակումը, ինչ որ մենք չենք կարող քոյաւորել որ այդ խանգարուի եւ կամ վերջոստին ձգձգուի:

Ինչ կը վերաբերի Գեր. Տ. Արիս Եպ. Շիրվանեանի կացութեան, մենք արգելք չենք տեսնում որ նա շարունակէ տեսչութեան պաշտօնը Ս. Խաչի մէջ, ուր գնահատելի աշխատանքն է կատարում, Ապրիլ 15ից վերջ գրադ-

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՍԱՑՈՒԱԾ

Շնորհակալութեամբ ստացած ենք Ուստրի Ս. Փրկիչ Եկեղեցւոյ Հողաբարձութենէն՝ սղարացեալ Տիկին Մրդիկեանի (81.50 տոլար) եւ ողբ. Տիկին Աղաւնի Մկրտիչեանի (53 տոլար) տխուր մահուն անթիւ, փոխան ծաղկեպսակի եւ ցաւակցական հեռադրի եղած նուէրներէն «Եր. Հայաստան»-ի յատկացուած բաժինը՝ 134.50 տոլար:

Այս անթիւ, անդամ մը եւս կը յայտնենք մեր ցաւակցութիւնները ողբացեալներուն ընտանեկան բոլոր պարագաներուն, եւ ջերմ շնորհակալութիւններ՝ որ իրենց խոր վշտին մէջ իսկ չեն մոռցած «Եր. Հայաստան»-ը:

«Եր. ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԳՐԱԻՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

- 16 ՄԱՅԻՍ 1979 — ԶՈՐ., ԺԱՄԸ 1-ԻՆ ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ ԵՒ ՃԱՇ
Ուստրի Հնչակեան Տան մէջ
Կը հրահրուի ամբողջ համայնքը
- 17 ՅՈՒՆԻՍ 1979 — Կիրակի ժամը 1-ին ՅԻՇԱՏԱԿԱՀԱՆԴԻՍ - ՃԱՇԿԵՐՈՅԹ ԱՆՄԱՀ ՔՍԱՆ ԿԱՍԱԳԱՆՆԵՐՈՒ
Ուստր, Հնչակեան Տան մէջ

ուելով իր կրթական գործերով՝ անլսախտ կերպով: Դպրոցական տարեշրջանը փակուելուց յետոյ, Տ. Արիս Եպ. պիտի հրաւիրուի Մայր Աթոռ կոչուելու այլ պաշտօնի հոգեւոր իր աստիճանին համապատասխան:

Մենք քաջ նախաձեռնով Ձեր բարի տրամադրութիւնները՝ Ձեր գործելու շինարար ոգին եւ մանաւանդ Ձեր անասան հաւատարմութիւնը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նկատմամբ, համոզուած ենք թէ դուք եւ Ձեր գործակիցները ուղիղ պիտի հասկանաք Ամենայն Հայոց Հայրապետի մտահոգութիւնները եւ յորդորները եւ որդիական հնազանդութեամբ պիտի աշխատէք Ձեր կարելին ի գործ դնել որպէսզի յարգուին բոլոր կողմից Հայրապետական կարգադրութիւնները եւ Քանադայի անկախ քեմի հոշակումով վերջ գտնի ստեղծուած տագնապը՝ բոլոր քանադայացի հաւատացեալների համերաշխ գործակցութեամբ, քրիստոնէական եղբայրական սիրով եւ փոխադարձ յարգանքով ու ներողամտութեամբ: